



ԳԵՐՄԱՆԻԱՅ: Ըլքվիկու կառավարութեան  
գաւառական ընդհանուր առեանը, որ հոկտեմբե-  
րի 21 ին ժողվուած էր. և հիմակուան պարագայ-  
ներուն նայելով. Տանիմարքայի կառավարութեան  
գեմպիտի ըլլար ամէն բան բացարձակ և ազատ իշ-  
խանութեամբ ըլլարուն համար, ինչպէս որ կը գու-  
շակվէր նէ՝ անոնկ ըլլարը լայտնի երեւեցաւ թա-  
գաւարին խրկելու համար գրաւած գրայն պարու-  
նակած խօսքերէն:

Այս գրութեանս մէջ երեք գլխաւոր բանի վը  
ըսց կը խօսին, որոց հիմը այն գաւառաէն մասնա-  
ւոր պատմութենէն առնուած է, և այս բաներս ա-  
ռանք են: « Ըլեզվիկու գքութիւնը ՚ի սկզբանէ  
հետէ ազատ և անկախ է: Հիմնագէս Հօլցտայնի  
գքութեան հետ միացած է, և անկեց բնաւ չի  
կրնար զատովիլ: Այս գաւառախս իշխանութիւն ժա-  
ռանգական է, մանչ զաւակէ մանչ զաւակ անցնե-  
լու»: Կայն թուղթը կ'ըսէ որ՝ Տանիմադրայի թու-  
գաւորին անունալը յուղափառ Ցին Հարատարակուած  
հրովարտակինն նայելով՝ այս հիմնական սկզբունքնե-  
րըս երեքն ալ ոչընչացած կ'երեւին. ուստի դըք-  
սութեան երկրին ամէն բնակիչները շատ տրատու-  
են. սիրտերնին կոտրած է: Պաւառական ընդհաւ-  
նուր առեանը՝ որ բնակչաց միաբը բացարուղ մէկ  
միջոց մըն է, այն բնակիչներուն տրամութիւն Ու Հ-  
հակառ թագաւորին յայտնելը իրեն պարտականու-  
թիւն սեպած է. յուսալավ որ արքայն ալ իրեն գը-  
թութեամբը և խոհեմութեամբը արժան կը հա-  
մարի հասարակութեանը սիրտը շահէլու ճամբա-  
ներ բռնելը: Թագաւորին կողմէն այս ատեանս  
գտնուող գործակալը չուզեց այս գիրը առնել և  
թագաւորին տանիլ:

Հօլցդայն - Աւկուսդէնսպուրկի իշխանին առաջարկելովը՝ Ըլքվիկու կառավարութեան ընդհանուր ատեանը թագաւորին ազաշեց որ Գերմանական դաշնակցութեան ընդհանուր ժողովրին ինքը խօսք բանաց . որպէս զի Ըլքվիկու դքսութիւնն ալ անմիջապէս գերմանական դաշնակցութեան անդամ սեպլած ազատ իշխանութիւններուն կարգը մտնէ : Այս երկու դքսութիւններուն , այսինքն՝ Հօլցդայնի և Ըլքվիկու քաղաքական միութիլ անձրելի կերպով հաստատուելուն շատ աղէկ և ասկա հով ճամբաց ասկէց զատ չէր կրնար ըլլալ : Բայց թագաւորը այս երկու գաւառիս մէկ ըլլալը չուզէր . և որովհետեւ իրեն առաջարկուածը նոր բան մընէ . մինչեւ հիմա այս դքսութիւնները անմիջապէս գերմանական դաշնակցութեան անդամ չէին սեպլած , այլ Տանիմաբրայի թագաւորութեան կը ցորդ կը սեպլիչին . ուստի թագաւորն ալ ասոնց ազատանքը ընդունելու չի պարտաւորիր . որով ընդունելիքն ալ յայսնի բան մընէ :

ԱԽՍԴՐԻԱՅ ԿԱՇԵՆ Ք'ՕՊՐԵԼԻ Ըստւած գերմանու  
կան օրագիրը կը պատմէ թէ՝ Վատրիսյ տէրութիւ-  
նը զօրք կը հանէ կոր Օռուիցցէրիի սահմանագլուխ-  
ներուն կողմբ : Ասիկայ հիմակուան Օռուիցցէրիի  
խուլութիւնը հանդարտեցնելու համար միջնորդ  
ըլլալու մոօք չերեւիր . քանզի ասոր Գրանասյի տէ-  
րութիւնը համութիւն տուած չէ . և երկու պա-  
րագայ ցըցուցած է , որ քանիփ որ ասոնք չի կան նէ ,  
պէտք չէ որ օտար տէրութիւն մը զուիցցէրցոց  
կոռուին մէջ մոնէ : Եւ այս երկու բաներս ասոնք  
են . նախ , թէ որ գաշնակցութեան պայմանները ի-

տենինին իրավուու տղզց և աղջիկի կը յափշտակին։ և անոնիք տաճէինները ուն ծախտելով այս երեսն այս ազգին հետ վաճառաւակնութեան մէկ հազարդակայութիւն մը ունին։ Եւ թէ որ այս կերպով ձեւաբերնին լրտակ շահնիներ նէ, որ գուրա երկիրներէն եկած իրենց պիտանի բան ները ստանալու համար հարկաւոր է, քիչ առենիք մէջ ամէն հարկաւոր բաններէն կը զրկուեն, խեղճ ողբարին կը լրացն։

Պատերազմի ատեն՝ ինքան յափսաւած գերինեառն զործն է առ ներուն ներբին սպասուալութիւնը, և երկրագործութիւնը։ Աշեղի մեջ օգուանդն է, որ տաճկներուն ծախսելով մանաց փոխարէն իրենց պէտք ենած ասներո իշանեն։

Այս գերիները կ'առնեն :  
Այն գերիները որ չեն ծախեր, իրենց սիմուլյուց համար իրենց երկրին մէջ կը պահեն, քանի մը կըթեալ և քաղաքական սկզբանաց աղդեւուն մէռքը անցած գերիներէն շատ տվել կը նոյնին : Վերիկան շարաբի կոմուրքը գործարան ունեցաւ Ինկիվիզինուն և Ֆուանըլ ներուն գերի պահելու շատ գէշ և անփիտիք է, քանի թէ Զերբեզներունը էրլիարութեան համար պահած գերիներուն Զերբեզները կտոր մը գետին հաւատն որ երթան մշակեն . և աստիճ մշակելով այս գետինին ինչ բերք տոյ նէ՞ գերին ու տերը իրարու մէջ կը բաժնեն : Ինկիվիզին և Ֆուանըլին գրանցած անցած գերիները՝ իրենց աշխատաթեալ պատուի գէշն բառէն չունին : Զերբեզներուն գերիները՝ իրենց բառէնութը իրենց հարկաւոր եղած բանները ձեռք կրնան ձգել, և երաշին են մէջուն աւ :

Գերբինքը կը մասն կարգուիլ. Բայց ձնած տղայքն ալ իրենց հօրբ տիրոջը տաշնը կը մնան. անո՞ր գերի ի՞լլան։ Բայց Զերբէզները ո՞ր քան գերի կը ծափուն նէ՝ ամենքն ալ ցեղ ցեղի հետ պատերազմին իրեն բռնաւած գերբինքը չեն, ինչպէս որ մանիք կը կարծէն։ Մէջներ մնան անսենի յանցաւանմար կան, որ ազդային տղայքն թիւննին չներեր որ անսենք ազաւածեն. կասմնեներն պատիքը այն է որ ազաւածեն են եռ սպանեն, խաչ սեռ ծափուն կը դառն էլլան։

բօք աւրըմելու ըլլան նէ : Երկրորդ , թէ որ նոյն խոկ  
գաշնակցութե՛ ընդհանուր ժողովքը կամք ու խըն-  
դիքը ընէ՝ որ օտար տէրութիւններ իրենց երկիրը  
զօքք խրկեն :

ԲՐՈՒՏՍԱՅԻՆ : Պետակինու մէջ ձայն մը ելու որ՝  
թագաւորին ծնած օրին ասքեգարձը կատարուելու  
օպա աստ ասս ն թագավոր կ ասպահն ամեն այն

գլը քառաւառուս իշխանությոցն ու քաղաքին ամէս զանդակները զարնուելը լով և թշնդանօդները նետվելը մունետիկ պիտի հանչէ քաղաքին փողոցները, որ թագաւորութեանը մէկ նոր բարեկարգութիւն (քօնագիտականիօն) մը տրամադրութիւն ։ Հատ գեղացիներ ալ այս արտաքս կարգի հանդէսս տեսնելու համար քաղաքն եկած էին, բայց անհանկ բան մըն ալ չեղաւ. յասերնին պարապ ելու. Վարդիաց այն տէրութեան բնակիչներուն փափաքը աւելի շատցուց որ անհանկ բարեկարգութիւն մը ունենան. Եւուրիշ պէտք օրագիրը կ'ըսէ որ՝ ասոր վրայ տղերասդիր մը շինեցին և ձեռքէ ձեռք կը պըտուցընեն, և ամէն մարդ կը սաստագրէ կոր. Գիրը Պատառէպուրի գաւառին կառավարութեանը ուղղեալէ. և կը խընդրեն որ այն գաւառին առեանը թագաւորէն մէկ կառավարութեան ընդհանուր ժողովը մը ուղէ. Ասիկայ երեւելի բան մըն է. որովհետեւ մինչեւ հիմայ Պէտլինու բնակիչները առանկ բարեկարգութեան փափաք մը ցրցուցած չեին. Եւուրիշ մպէրկիցիք տակաւին կը յատասին. իրենց քաղաքին կողմէն երեսփոխան (տէքիւդէ) ընորել չեն ուղեր. Կրնան ուրիշ երեւելի քաղաքներ ալ գանաւիլ որ այս օրինակիս նմանին, և երեսփոխան փոտան:

— Նցեմբերի 9 ին թագաւորը մէկ առանձին հրավարատակ մը համելով՝ հասպատի վառօդին ծախս մէլուն և գործածութեամբ համար և շնուրելուն համար ինչ կանոն դրեր եր նէ բամբակէ վառօդ շենէլու և գործածելու և ծախսելու համար ալ նոյն կանոնները կը դնէ : Բայց որ այս թագաւորս բամբակէ վառօդը ընդուներ՝ և մէկալ վառօդին կարգը դրեր է . ինկինիզի զինուորական ատեանին վճռածին հակառակ :

— Տեղուցոս կառավարութիւնը մեծապէս հսկունի բոլոր բնակչաց թիւքը և կրօնիքները, և ամէն մէկ կրօնիքին հետեւող քանի հսկի գանուիլը հասկընեալու : Այս գիտակորութեամբս համբել արւած է բնակիչները. և ամէն մէկ կրօնիքին հետեւողները զատ զատ . և այսպէս գտած է :

ՀՕԼԱՆՏԱ : Ֆիլէմնկի հիւսիսային գաւառ-  
ներուն մէջ շատ հիւանդաթիւն կայ . անանկ որ՝  
գոնուած բժիշկները հիւանդներուն պիտօքից չեն  
կրնար օգաճել . և հիւանդներուն շատը առանց բը-  
ժըկի և անխնամ մնալով՝ կեանքերնին վասնդի մէջ  
կիյնայ : Ուստի գաւառական կառավարութիւնը  
հարկ ուղղեց Ուղրէխտքազարի համալսարանէնքա-  
նի մը վարպետ բժիշկ ուղել , որ հիւանդներուն  
շատութեանը դարձան . մասուցանելու բաւական

ըլլան . և հիւանդները վտանգէ ազատին :

Ֆիլմների հիւսիսային և արեւմտեան կողմերը  
ծովից ցած ըլլալով՝ թէ և վարպետացէն թումբեր  
ունենալուն համար ծովից վախ չունին, բայց բը-  
նապէս օդը թաց ըլլալով տեսակ տեսակ հիւսի-  
դութիւններու պատճառ կրնայ ըլլալ։ Եւ բնու-  
թեան ասանկ պակասութիւնները՝ արուեստը շիս-  
կելու բաւական չի կրնար ըլլալ։

ԶՈՒՏՑՑԵՐԻ : Գաւառիս կրիզօն ըսուած  
գաւառը Աւողբից տէրութեան կողմանէ դեսպան  
նասով Պ. Փիլքը պակէրկը՝ քանի մը որ Քօսու քա-  
զաքը կեցաւ . և գաւառին մասնաւոր կաւալվարու-  
թեանը առաջարկեց իր տէրութեանը կողմէն որ ,  
երբ որ հասմէական Օսւեցից բիի եօմն գաւառ-  
ներուն մասնաւոր գայնակցութիւնը քակելու հա-  
մար տասն և երկու գաւառու միաբանին նէ՝ ասոնք  
ըլլաց որ զէնք առնեն . (այսինքն՝ կրիզօնցիք) : Եւ  
թէ որ ասոր հակոտակը ընելու ըլլան նէ՝ Աւողբից  
կառավարութիւնն ալ պիտի վերցընէ Արէօկէն ըս-  
ված անցքին կամ կրծին տուած արտօնութիւննե-  
րը , և թաղ պիտի չխոս որ պայմանագրով (քօնդ-  
րագով) սրոշածէն ելի՛ ցորեն անցնի Դդալիսցէն  
Օսւեցից բիի երկիրը :

— Ըստ երկրիս մէջ ալ՝ սահմանափակից գտւառ ։  
Ներին ալ՝ կերպակոյ և հացի նուազութիւն կայ։ Պեր  
մանական գաշնակցութեան Պատէ դքսութիւնը և  
Պալիեւա և Ա ուրդէ մակերկ թագաւորութիւները՝  
Օսւիցցէրիի կողմը ցորեն հանովներուն վրան ծա-  
նըր սուրբ ձգեցին։ Օսւիցցէրի ընդհանուր գաշ-  
նակցութեան նախագահը (վօրոգոր) յառաւկ մարդ-  
իքից այս տէրութիւններուն՝ որ այս սուրբերը  
ըիչ մը թէ թէւցընեն։ Վյա գեսազններս յիշեալ  
տէրութեանց միայն մէկին Վայրաքաղաքը երթալով՝  
որ է Ա ուրդէ մակերկի մայրաքաղաքը ։ Պաւդկարա,  
հմացան որ ուրիշ ան զեր ալ երթալնին օգուտ սիստի-  
քնէ ։ Ես գարճան Օսւիցցէրի եկան, և ասով ի-  
մացվեցաւ որ՝ թէ որ սապիչաննէր տակաւին Օսւից-  
ցէրիի մէջ խօսրի տէր սիստի ըլլան նէ։ Պերմանա-  
կան գաւառները ամենն ալ թէ քաղաքական և թէ  
առ եւսրական հազօրգակցութիւննին պիտի կարեն։  
Խմինալով թէ՛ ըլլոյ որ սապիչաննէր Պերմանիտ  
ալ մըսնեն։

ՖՖԱԼՏՎԱ: Եւրասպայի ամեն աէրաւթեանց եր-  
լիքները առ և տուրի և ճանապարհորդաց մէծ գիւ-  
ռութիւն մըն է որ երկաթ ճամբաներ չննուած են,  
և շոբեկառք կը բանի . որով շատ հեռու ճամբա-  
ներ մօտեցած են: Հասմայու կառավարութիւնը  
հանգուցեալ սրբազն Պատվին օրը իւր իշխանու-  
թեան երկրին մէջը երկաթ ճամբաց չննել չէր ար-  
ւած . որով հոռոմեական գաւառներաւն փաճառա-  
խանութիւնը ուրիշ տեղերաւն վաճառակիանութեն-  
իլճակին նայելով շատ ետ մնացեր էր: Վասր պատ-  
ճառը կ'երեւի որ քաղաքականութեան վերաբերեալ  
կասկած մը եղած ըլլաց . որովհետեւ խաղացինե-  
րը և մանաւանդ հոռմայու քանի մը գտառակ բը-  
նակի հները շատ աղասաէր են, մօտաւոր աղգաց  
հետ այս միջոցով անխտիր հաղարդութիւն ունենալ-  
ինն կրնար գէշ հետեւութիւններ բերել . մանա-  
ւանդ որ հանգուցեալ Պատվը իրեն թշնամի շատ ու-  
ներ:

Հոսուայտ հիմակուան քահանացապետը զինքը

Սարգ. մը սպաննողին պատիժն ալ առօր ուն է : Այս պատիժով յանցանքին պարագայներուն և սպաննուազին որպիսութեանը նայելով յինք փոխութել: Այս գիրուածին մէջ ազգին ծերելը (շէյխըլը) դաւասորութեան պաշտօնին հետ միջնորդութեան պաշտօնն ալ գործ ամծեն, բայց Զերեկընկերուն մէջ արծամիլը նիմինին մէկ արձեք մը չունենալով, այլ միայն սորիչ իրենց պէտք եղած բաներուն հետ փախեց (թարամիցի) համար զործածելու նիւթ մը սեպուելով, ծերեղը երր որ միջնորդ են և մեռնողին փախարէն անոր տէրերուն և ազգացիցներուն տարու զին մը որոշէլու ըլլան նէ՝ Կորած զիներինին զուռուշի վրայ չի գտանար, անառանի համարներով կ'ըլլայ, կամ տան կամ սոր կամ առանքիլը կամ զէնք կամ պաշար կամ գերի տարու կ'ըլլան: Բէտ կ'ըլլաց անանի տառանիք մը ձգել մարդասպանին վրայ որ մարդ մինչ կ'ըլլաց միանիկ կարող ըլլայ անիկաց վճարելու ու ուսոր մարդասպանին ազգականներն ու բարեկամներն ալ օգնութիւն կ'ընեն, առաջանքը

Դիմուածով մեսցուած մարդու մը ծնողքներուն ալ այն մոռնուն ին փախորեն բան մը կը վճարեն։ Ասանկի բան մը պատահի նէ ծեւը ը կը քննեն մէ այս գիտուածու ինչ պատճառներ կրնայ ունենալ։ Այս պատճառի վրայ ինչ տասիճան ծանր կամ թէթէ յանցանք անեն նէ առաջանքը անոր թէթէւութէնդը կամ ծանրութէնդը կը առաջանան։ Քաջարական կրթութէն տակ մասն երկիր մը մէջ աւ անեն օրէնքը մը շատ ծանր փէճերու պատճառ կը լլար, որ վլրջ չէր ար, բայց տանը մէջքիչ կը պատճառի որ ծերերը իրենց դատաստանին մէջ անձըքին։ Թէ որ պատճառը աղէկի մը չի հասկցուի, ան անօթ մնուն նէ, երկու կողմէն մէկ կամ աւել դատաւոր կը դընեն որ կամ հաշուածինն ընեն, կամ պոչու վմիւ մը տան։

Չեզը վերաբեն մէջ ամենէն մէծ ուսպուած յանցանիքը այն է, երբ  
ո մէկը երգուանիլ խօսր տուած ըլլաց մէկ ուրիշն վնաս չե գոյցնե-  
ռ, և եռքը այն երգուանին վրան չի կեցած ըլլաց : Ասկէց կը հետեւի  
ո՞ ասանիք իրարա ըրած խօստանանիքն վաստ ուրիշ ընկերական օրէնք  
են ճանշար, և պայման չեղած ուժը՝ ուժը և բռնութիւնը օրէնքի  
ուղիւրանէ :

բոլոր իրեն քաղաքական հպատակներուն սիրելի ը-  
նելուն ձամբան բռնած ըլլալով՝ կառավարութիւ-  
նը այս ըստած խոռվութիւններէս վախնալու տեղի  
չունի. և շոռմայու երկրին բնակիչներն ալ շատ  
կը փափաքէին շագեկառքի գործածութեան համար  
երկաթ ձամբայ ունենալ. ուստի մէկ երկու ամիս  
մը կայ որ ասանել ձամբաներ շինելու վերացօք եզած  
առաջարկութիւնը ընդունեց կառավարութիւնը.  
և գործակալներ դրաւ, որպէս զի յարմար սեպուած  
բաները խորհին, դատեն, և կարգի դնեն:

Այս պատճառութեաւ ընկերութիւններ ալ հաստատուեցան՝ կառավարութեան ՚ի գործ գնելու բաներուն ծախքին օգնութիւն ընելու համար։ Այս ընկերութիւններէն մէկը նցեմքէր ամսոցն ըստ կիզը յայտարարութիւն մը հրատարակեց։ ըսելէ նոր կարգադրութեան մը սկզբնաւորութիւն ըբաւ։ Կատ ընկերութիւններ ասոր հետ միաբանեցան։ և ասանկ շատ ընկերութենէ ձուլելով միացած ընկերութիւն մը՝ որոշակեցաւ որ անանոն ընկերութիւնները։ Այս ընկերութիւնն բաղկացնող ընկերութիւնները ՚ի հարկէ ամենքն ալ առաջիւց անուն ունէին։ խելացի մէկ տնօրինութիւն մըն էր այն որ այն մասնաւոր ընկերութիւններուն մէկուն ալ անունը ասոր չի յատիկնաց, որովհետեւ ար ընկերութիւններն առնէն մէկանունը խորհրդականաց և միացն այն ընկերութիւնը ծաղկեցուցած պիտի ըլլայ, ու ըրիշ ընկերութիւններուն անդամները ծուռ պիտի նացին անոր. և իրենք ալ անոր անդամ գանուելով նցն ընկերութեանը գէ շնալուն և քակուելուն պատճառը իրեն մէջը եղած պիտի ըլլայ։

Ծնկերութիւնը տարբաղջ 250,000 բաժմին պիտի  
բլայ , ամէն մէկ բաժինը հարիւրական պառատ , որ  
կ'ընէ ամէնը 25,000,000 պառատ . (գրեթէ 500,000,  
000 զուռառուշ ) . և ամէն մէկ բաժինը հինգ հինգ  
անդամակը պիտի վճարուի . ամէն մէկ անդամին 20  
ական պառատ (400 ական զուռառուշ ) տալով : (Պար-  
ագի և օտար տէրութեանց հաստակ եղող մար-  
դիկն ալ կրնան այս ընկերութեանս մէջ մանել ,  
բաժմին մը կամ երկու բաժմին գրուելով : Կառա-  
վարութիւնն ալ իւր հաւանաւթեամբ այս ընկե-  
րութիւնն հաստատեց . ուստի առար վայ կրնաց ըն-  
կերութիւնը խորհրդականաց առանք մը ունենալ  
իր գործոցն անօրէնութեանը համար : Արդէն երե-  
ւելի և մէծանուն ազնուականներ այս ընկերութեա-  
նըս ըստորդրութիւն ուռած են , որոց մէջն են  
Քօնդի և Քօռասինի իշխանները . Քօդէնձիանի մար-  
քէզը , և Արմէլինի փաստաբանը : Արիշ աէրու-  
թեանց երկիրներէն այս ընկերութեանս անդամ  
գրուողներն ալ երեւելի աներէ են :

**Ո-ՈՒ-ՍԱՀՏԱՆ:** Եատ ցորեն յանուած գաւառ-  
ներուն մէկն է՝ Քուսպահանիա : Եւ այս տարի՝  
ուրիշ տարիներուն նայելով քիչ ցորեն եղաւ հնի :  
Բայց մըքան քիչ ալ է նէ՛ ներսի գաւառներուն  
օգտելու չափ կայ : Ոիկա ծավեզերեաց քաղաքը  
ծախու ցորեն խրիելու սովորութիւն ունեցող ու-  
րիշ երիկները, որոնց մէկն է Օւել, չառ հնաե-  
զնին կայ : և մանաւանդ ցորեն :

Քուռալանտիսյէն Խնկիլմէռուսպի համար ցորեն  
առնուեցաւ մէկ հէքդօլիգրը 20½ ֆռանք . բայց  
Ոիթիսյի վաճառականները կատածելով որ այս գինու  
պիտի վար ինչնայ , առանկ սուզ ցորեն առնել զի-  
զել չեն ուզեր : (Այս հաշուալը՝ մէկ բառամակօլու-  
քիւն 24 զուռուցեն տուելի կ'ընե) : Դուրս ելլելու  
ցորենին մաքսն է առեն մէկ լատին 1 սուզիլի 9 քո-  
րեք . որ կ'ընե 33 հէքդօլիգրը (2376 հօխան) 4  
ֆռանք 10 սանդիմ (17 զուռուշ 17 փապաց) : (Սար  
ազգաց նաւերուն ծախքն է Ոիթիանոսի համար 2½  
ֆռանք . ասոր վրան զսինելու է նաւը առնողէքը ,  
որ ½ մասն մը ծախքին վրաց կը զարնէ . 33 հէք-  
դօլիգրին համար 24 ֆռանք ալ ելլել . անկէց  
զատ 100 ին 3 հօմիութօն . էկլլալէլ , պայմանագրի  
ծախք . և այլն :

Պուռալանտիսցի մէջէն գուրսի երկիրներ խըրկելու համար շատ ցորեն չի կը բնար ելլէլ։ Դուրսերը կը շապացնելու հընտեղէնները՝ Ուռասասանի ներսէրէն գալու են։ Տայց երկրին բնութիւնը անհանկէ որ՝ սացլերը քաղելու ատենը միայն այն տեղերէն ցորեն կը բնայ գալ. գեղացիները իրենց ծախելու ցորենը այն տաենը սայլով Տուշիա գետափն եզրը կը տանին. անկէց նաւերը պիտօնի դընեն, որ ջուրին վրայէն ճանապարհորդէ։ Ուստի անկէց ցորեն ուղղը (Ավելանոսի Ճամբառ), պէտք է որ նցեմբերէն մինչեւ լունիսար պէտք եղածին չափու ապրասարրէ։

ԱՐԵՐԻԿԱ : Ո՞խոցեալ նահանդաց կառ ավարութեան երկիրներուն սահմաննին մէջը վշրենի ամերիկացիներու ցեղ մը կը բնակին, որ վեհպահից կ'ըն վնն : Այս ցեղիս գլուաւորները միացեալ նահանդաց կառ ավարութեան հետ դաշնակցութիւն մը ըրբին . որուն պայմանները ասոնք են :

Եշօվա ըստուած երկրին վրայ այս ցեղս ինչ իրաւունք ունեին նէ՝ այն իրաւունքին բոլորավին կը հրաժարին։ Այս երկրիս նոր գետպին ալ կ'ըսէն ամերիկացիք։ և բոլոր տարածութիւնը 5,000,000 տէօնիւմ կ'ելլէ։ Այս տարածութեանս երկու միլիոնը վինեալից ցեղին էր։ որ իրենց չեղած երկիրներուն վրայ ալ որսորդութեան երթալու իրաւունք ունէին։

Ասոր փոխարէն՝ Վիացեալ հահանգաց կաւալու ըստ թիւնն ալ պիտի տայ 190,000 ըսեալ։ Այս գումարիս 80,000 ը սասակ ըլլալով պիտի տրուի վկեղական ձեռքը։ մնացած լայն ցեզին տղոցը կրթութեանը համար բացուած դպրատուններուն գացած ծախընն պիտի խարճուի։

Միացեալ նահանգները ասոնց համար գետին  
ծախու պիտի առնեն Աէն Բիէսին հիւսիսային  
կողմը և Միսիսիբի գետայն արեւմտեան կողմը ,  
գեղ ՚ի այս գետայս բվիած տեղը :

Այս պատճենից երը այս պայմանագիրը երկու կազմեն ստորագրվելէն եաքը մինչեւ տարի մին ալ կընան իրենց երկիրներուն մէջ մնալ, և անկեց եաքը եր կիրը պիտի պարզեն և Վիացեալ նահանգաց կառավարութեանը պիտի յանձնեն :

Ո՞նդ անելը ըստած մէկը։ Այսպեսալ նահանգոց կառավարութիւնը միայն 15,000 ըռեալ պիտի տար վնասավորութեան, այս մարդու իրեն ճարտասան զբուցուածքով անենք համեցուց։ Եւ իրեն պաշտպան կեցած ցեղին 40,000 ըռեալ վաստիցուց։

Հին ատենակերն ալ տէրսութիւնները իրենց երկիրը մեծցընելու և ընդարձակելու քանի մը տեսակ միջոցներ ունեին, բայց Վիստեալ նահանգաց այս անփամի բռնած ձամբան, որ վնելալիցներուն աղջաքը կրթելու համար դպրատուն բանելով, այն դպրատունը ծախը տալուն փախտելն երկիր կ'առնէ, հին ատենը չի կար, անձանօժ էր, ի այս մենք ասիկայ գիտնալէն ետքն ալ տակաւին չենք կրնար հասկինալ թէ այն ամերիկացիք որ Արիայի մէջ գտնուած ազգերը ըստարդելու և իրենը համար այնքան ծախըներ ընելու յանձնառու կ'ըլլան. ձրի դպրատուններ կը բանան, ձրի գիրքեր կը բաժնեն, և կարօւեալներուն ստակ ալ կուտան, ինչ նպատակի կը ծառայեն : Ասոնց այս գործեցը ընելնին Վիստեալ նահանգաց կառավարութեան կողմէն չէ. առանձին ընկերութիւն մին է որ այս բաներուն պէտք եղած ծախը կ'ընէ. նպատակը բոլորավնն չի հասկցվելու բան մըն է :

# ԵՐԵՎԱՆԻՒԹ

Վագրիանուսով կազմակերպությունը հարցի լուրջ է կազմուել և առաջ է բերել առաջատար քայլությունը:

“Ինչպէս յայտնի է օր Ա Եհավառ Աքքային Ուումը լիի ճանապարհորդութեանը Անգրիանուպօլիս եղած առևենը՝ Հայոց և Յունաց ազգին առաջնորդներուն և երեւելիներուն, միանգամայն Հրեից խախամ պաշտին ի՞նչան շնորհակալութեան մէկ մէկ պաշտէքա-

բերով զարդարուած աղամաննեղեայ նշաննաեւ Հայոց գպրատան երկու վարժապետներուն մէկ մէկ փետի նշան շնորհէր եր , սակայն բարձրագոյն դրանը զանազան զբաղմուքներուն պատճառաւը աղամաննեղեայ նշանները մինչեւ հիմայ երկարելով անցեալ ամսոյ 26 ին չորեքշաբթի օրը օսմաննեան սուրբհանեցակով բարդիս ալքազաքիս Ասեմափայլ Դահիր փաշային խրկուեցաւ . Այսու ամենայնիւ գմբաղդուքար Յունաց առաջնորդը և Հրէից խախած պայման քաղաքիս մշջ ներկայ չգտնըլլով նայն օրը Վերապատուի Արքիս սրբազնն Առաջնորդը Հայոց աղեգէն նշանները նոյզ երեւելիններուն ( որոնք որ յականէ յանուանէ առաջնորդ ծանուցած էինք ) միտեւ գամայն գպրատան երկու վարժապետներուն հետմէկ աեւլ Ասեմաշուք փաշային դիմացը ներկայանաւ

լով սովորական յարդանքը նշանները կախելէն ետքը նցին միջոցին մեծ ուժախութեամբ ընդհանուր հասարակութեան սրաբին վառվառուն եռանդը փառաւորիլեցաւ :

Ըստ որում ծանօթ է որ առաստագութեալ Աբբային  
իր անթիւ խնամոցը փոխարէն ուրիշ հաստեցում  
մը չէնք կրնար ունենալ, եթէ ոչ իր պատուական  
կենացը աղօթող ըլլալ միշտ, այս պատճառաւ յի-  
շեալ քաղաքս ալ հետեւեալ օրը անմիջապէս եկե-  
ղեցիին մէջ քաղմաթիւ ժողովրդոց ներկայութեամ-  
բը՝ գերերջաննեկ Առաջնորդը մեծազօր Աբբային ա-  
ռաստագութեալ սիրոց ու իր հպատակացը անսահման  
խնամքը ազդու առարկայներուլ քարողելէն ետքը-  
դպրատան երաժիշտ աշակերտները սեղանը միաբան  
քաղցրութեամբ ձայնիւ երգեցին ամենակարօղ  
նախախնամութեանը ՚ի շնորհս կենաց բարեբաղդ-  
մէծի Աբբային ։

## ОБЪЕКТЫ ТВОРЧЕСТВА

ՕՇԵՐԵՐԵՐ : Զինաց երկլին մէջ քանի մը իւրարմէ հեռու տեղեր, ինչպէս են Քանդօն, Հօնքօնկ, և Վաքսօ, մայիսի 18-ին մէկ շատ զարմանալի օգային երեւոյթ մը տեսնաւած ըլլալը՝ Զինաստանէն եկած լուրերէն առնելալ կը պատմեն օրագիմերը :

Կիւս օրէն 5½ ժամաւ շափ ետքը՝ հրկինքին երեսը շատ յատակ էր. արեւմտեան հարաւէն (լուտուէն) մէկ թեթեւ հով մը կը փրչէր. արեւը տակաւին մարզ մտած չէր. հարաւային կողմէն կը բակի գունով մէկ գնատաձեւ բան մը վեր ելաւ, ու

րուն մեծութիւնը՝ արեւուն երեւցած մեծութեք  
կար . գալքամենակէտին վրայօք մէկ կոր գիծ մը ձեւ-  
ւացընելավ շուտ քաղաքածքով մը գէտ ՚ի հիւսիս  
անցաւ , և հօրիզոնէն չորս կամ հինգ աստիճանի մը  
չափ վերերը աներեւցիթ եղաւ : Վերեւցիթ եղած  
ատենը Ճաթէլու ձայն մըն ալ հանեց . որ Վաքաօ  
քաղաքէն յստակի լըսմիցաւ . Վյո հրեղէն գունդը  
աներեւցիթ ըլլալըն ետքն ալ ասոր անցած Ճամէ  
բուն վրայ լրւաւոր շաւիղ (իդ) մը մնաց երկան  
քարակ , որ կէս ժամու չափ տեսնուեցաւ : Վյո  
շաւիղս առաջկուց փայլուն՝ և շիփ շլտակ ուղիղ  
գծի վրայ կը տեսնուէր . քանի գնաց՝ կամաց կամաց  
արծաթագոյն փայլունութենէն մթնալով մշուշի  
նման բան մը եղաւ . և ձեւն ալ բոլըր երկայնու-  
թեամբը կանոնաւոր պարուրային գլանաձեւ եղաւ .  
Վյո օգերեւցիթիս երեւցած տեղին բարձրութիւ-  
նը անկէց կրնանք հասկընալ , որ շատ մանր և բա-  
րակ ամպէր՝ սրոնց տեղուցին բարձր ըլլալը բարա-  
կութենէն յայտնի էր , այս գնտակիս շաւիղին տա-  
կէն կ'անցնէին . և անցած ատեննին ալ յայտնի կ'ե-  
րեւէր որ անկէց շատ վար են :

Բայց յայտնի է որ՝ այս երեւոյթս ողբան բարձր  
ալ էր նէ , տակաւին միջնորդուն մէջն էր . օդոց  
ուհիմանէն գուրս չէր . անոր համար օգեԵրեւոյթնեւ-  
րուն ( մէտէորաներուն ) կարդէն գուրս չի կը ընազ  
մնալ . որովհետեւ բունած շրջանին առանցքին հա-  
մեմատականը բառական մէծ էր . անանկ որ՝ Վա-  
քատէն դիտաղները տեսան որ գագաթնակէտէն ան-  
ցաւ և հիւսիսային կողմը ինկաւ . Քանդօնէն նա-  
յողները տեսան որ հարաւ կողմը ինկաւ . և Հօն-  
քօնկ ընթացքը տրամանկիւն տեսմուեցաւ . այսին-  
քըն՝ արեւելեան հարաւէն արեւմուեան հիւսիս :  
Կրնանք ալ ըսել որ՝ ասոր շաւիդին ձեւը փոխուե-  
լը , որ առաջ ուղիղ գծի վրայ էր , և ետքը պարու-  
րաձեւ եղաւ , այսինքն՝ սլորուեցաւ . նուածն ըսկած  
հովերուն գործը ըլլայ . որուն փչելը այն ատենը՝  
այս երեւոյթին բըռնած ճամբուն համեմատ էր .  
անանկ որ ընթացքը հովուն փչելով կ'ընէ կոր կըր-  
նար կարծուել : Այս ալ դիտեցին որ՝ այս պարու-  
րաձեւո՞ւ տակի ամպերը ինչ արագութեամբ և դէպ  
՚ի որ կողմը կ'երթային նէ , ինքն ալ նոյն արագու-  
թիւնով և գէոդ ՚ի այն կողմը կ'երթար : Վ երջա-  
պէս այն ալ նշանակեմք առանց ասկէց հետեւու-  
թիւն մը հանել ուղելու , որ այս երեւոյթս երեւ-  
նալու օրը առաւաւանց՝ բոլոր այն երկիրը մէկ սոս-  
կալի մրգիկ մը եղաւ . հեղեղվ պէս անձրեւ եկաւ .  
յաճախ որոսալ և կայծակ զարնելներ կ'ըլլար . ինչ  
պէս որ ամեն առեւն նուածն հով արեւմուեան հա-  
րաւէն փչելու ատենները կ'ըլլայ այս երկիրներուն  
մէջ :

— Արակեալուն : Տեղա օրագիրը կը պատմէ ո՞ր՝ Փառանոսցի թագու որական տանը ամէն իշխանները և իշխանուհիները մէկ տեղ՝ Ոնքանսիէի գրսին նորասպասէ ամսւանոյն մէկ պատիրաց հաւաքում մը տըլլին , որուն մէջ 43 հատ պատմէր կային . ամէնն ալ Փառանոսցի աղքին մէջ գտնուած խիստ երեւելի պատմէր հաններուն գործը ըլլալով : Վասնց ամէննուն մէջ երեւելի է Պ. Ինկը պատմէր հանին աչուառեւ լայն ըննած մէկ պատմէրը : Վար առարկայն Եւ տեսան մերց Յիսուսի 12 տարեկան իքէն հրէից վարդապետներուն մէջ տաճարը նստիլ քարոզելը (Պող. Գլ. թ) : Այս պատմէրս մէկ անհամեմատ վէհափառ պարզաթիւն մը ունի : Յիսուս տաճարին մէջ գլխաւոր աթուին վրաց նստած . աթուոր անանկ բարձր՝ որ Յիսուսի ոտքերը գետինը չեն հասնիր : Կը խօսի . և հրէից վարդապետներուն ամէն մէկը անանկ նկարված են , որ վրանին նայելով ամէն մէկուն ինչ մոքի վրայ ըլլալը կը հասկցուի : Ոմանք կը նեղանան . ոմանք կը զարմանան . ոմանք ծաղզել մը կը ցըցքնեն . բայց սրտերնուն նեղութենէն ըլլալը յացնի է , և այլն : Այս գեղեցիկ պատմէրին ամէնէն աւելի մասնաւոր և յատուկ գեղեցկութիւնը այն է՝ որ սուրբ կյուրը իր սիրելի դաւակը գտնելուն վրայ անհամեմատ ուրախութիւն մը ցըցունելով ձեռքերը գէպ ՚ի Յիսուսը երկընցը նելով գէպ ՚ի անոր կ'երթաց : Վախկայ այս պատմէ-

